

ՊՈՂՈՍ Զ. ՊԱՊ

(1897 — 1978)

Քրիստոնէական Եկեղեցւոյ մածագոյն հատուածը, շուրջ 700 միլիոն հաշուող Կաթոլիկ Եկեղեցին խոր սուզի մատուեցաւ վախճանումը իր Հոգեւոր Պետին՝ Նորին Սրբութիւն Պողոս Զ. Պապին:

Նորին Սրբութիւնը անցնող Մարտ ամսուն ենթարկուած էր սրտի թեթեւ տագնապի մը և քժիշկներու խորհուրդով անկարող եղած մասնակցելու Աւագ Եօթնեակի հանդիսութիւններուն:

Յուրիսի ՏՕՒՐԻ, Կիրակնօրեայ իր օրնութիւնը Ս. Պատրոսի հրապարակը լեցնող հաւատացնալներուն տուած ատնն, Նորին Սրբութիւնը կանխազգալով իր մահը՝ յայտնած էր իր խօսքի ընթացքին թէ «իր օրերը համրուած էին»:

Մահը պատահեցաւ յաջորդ Կիրակի, 6 Օգոստոս, Այլակներպութեան տօնի երեկոյնան, Հռոմի մերձակայքը գտնուող Քասովէլ Կանոնովիցի իր ամառանցի մատրան մէջ Ս. Պատարագի ներկայ եղած պահուս իր ընդունած սրտի սուր կաթուածին քանի մը ժամեր ետք:

Նորին Սրբութիւնը, տուազանի անունով Ճիւվաննի - Պաթիսթա Մոնթինի, ծնած է 1897ին, Խոտայիս հիւսիսակողմը գտնուող Գոնչիիոյ վորք զիւզը: Նախնական ուսումը ստացած է տեղոյն Յիսուսեան վարժարանը, յատոյ աստուածարանութիւն ուսած Պրէշիոյ զարեվանը: 1920ին քանանայտկան ծեռնադրութիւն բնդունելով կը մենի Հռոմ, հնատեւելու պիտական համալսարանի և Գրիգորեան ճեմարանի դասընթացքներուն: Ենայոյ զինք կը տնանենք Վատիկանի քարտուղարութեան մէջ, ուր կարճ ժամանակուան մը ընթացքին լայն ժողովրդականութիւն կը շահի: Այդ շրջանին հրատարակած է կրօնական բովանդակութեամբ զործեր:

1939ին, Երկրորդ Համաշխարհացմի սկզբնաւորութեան, կը կոչուի ի զլուխ Վատիկանի պիտական քարտուղարութեան: Ընտրին իր լայնախոնութեան, ոչ - խոտայացի կրօնաւորներ կը սկսին պաշտօնավարել այդ քարտուղարութեան ներս: 1955ին, մերժելէ ետք Պիոս ԺԲ. Պապի կողմէ Կարտինալութեան հրաւէրը, կը կարգուի Առաջնորդ Միլանոյի: 1958ի վերջերը, նորընտիր Յովինաննէս իդ. Պապէն կ'ընդունի Կարտինալութեան աստիճանը: Պապ Կ'ընտրուի Յովինաննէս իդ. մահէն ետք, 21 Յունիս 1963ին, իսկ իր գահակալութիւնը կը կատարուի Կիրակի, 30 Յունիսին:

Պողոս Զ. եղաւ առաջին Պապը որ, Յ դարերէ ի վեր, գուրս եկաւ Վատիկանէն, այցելելով զանազան երկիրներ և զլաւաւորելով Կաթոլիկ զանազան համաժողովներ: Նաեւ առաջին Պապը որ այցելեց Ս. Երկիր (իր առաջին այցելութիւնը Պապական աթոռ բարձրանալէ ետք): 4-6 Յունուար 1964ին շրջնցաւ Ս. Երկիրի զանազան սրբավայերը: Մեզմէ շատեր կը յիշեն բացառիկ խանդավառութեան այն օրը (6 Յուն.) երբ Նորին Սրբութիւնը իր շքախումբով այցելութիւն տուաւ մըր Պատրիարքարանին: Կ'արժէ նաեւ այս առթիւ յիշել պատմական այն տեսակցութիւնը՝ զոր Ն. Սրբութիւնը ունեցաւ այդ նպատակաւ նոյն օրերուն Երուսաղէմ այցելած Օրթոսոքս Եկեղեցւոյ պետ՝ Կ. Պոլոյ Տիեզերական Պատրիարք Երանաշնորհ Աթենակորասի հնտ, առաջին հանդիպումը Կաթոլիկ եւ Օրթոսոքս Եկեղեցիներու Հոգուապեսերուն, 1054ի խզումի տխուր թուականէն առդին:

Պօղոս Զ. Պապ եղած է իր նախորդին վարբագիծը շարունակող լայնախոհ ու բարեհամբոյր անձնաւորութիւն մը, սիրուած հաւասարապէս իր հօտէն թէ այլադաւան Քրիստոնեաններէ: Իր օրով է որ շարունակուելով վերջ զտաւ Վատիկանի Բ. ժողովը, որու ընթացքին առնուած որոշումներուն նետեւանքով բարեփոխութեան ենթարկուեցաւ Կաթոլիկ Եկեղեցւոյ Տօնացոյցը և կրթատումներ կրեց Ս. Պատարագի արարողութիւնը, որուն տեղական լեզուներով մատուցանելու սովորութիւնը ընդհանրացաւ:

Հանգուցեալ Պապին մարմինը Դշ. 9 Օգոստոսին փոխազդրուեցաւ Վատիկան, ուր եւս մնաց Յ օրեր, որու ընթացքին բազմահազար ժողովուրդ տողանցցց իր դագաղին առցեւէն: Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Շարաթ, 12 Օգոստոսի երեկոյեան, Ս. Պետրոսի ընդարձակ հրապարակին վրայ մատուցուած բացօվեայ Ս. Պատարագի աւարտին, որմէ ետք մարմինը ամփոփուեցաւ Ս. Պետրոսի Մայր Տաճարի ստորևթիվեայ գամբաններէն մէջ, բովիկը՝ ԺԶ. դարուն ապրած և միայն 22 օր գահակալած իննովկենտիոս Պապի անիւնին: Յուղարկաւորութեան ներկայ գտնուեցան բարձրաստիճան դէմքեր, որոնց շարքին Ամերիկայի Միացեալ Նախագահին Տիկինը՝ Ռոզալին Քարթը եւ Փիլիպին Կողմներու Նախագահին Տիկինը: Հայց. Առաքելական Եկեղեցին ներկայացուց Գերշ. Տ. Սերովի Արքեպատուիչ Պատուկեան, Կաթողիկոսական Պատուիրակ Արքեմտեան Եւրոպայի, յանուն Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին Ամենայն Հայոց:

* * *

Նորին Արքութեան հոգւոյն համար Հինգշարթի, 10 Օգոստոսին, Լատինաց Պատրիարք Մօնս. Ճիւարօմ Պէլթրիթի հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց և հանգստեան պաշտօն կատարեց Ս. Յարութեան Տաճարին մէջ, Քերեզմանին դիմաց (ուր պատարագած էր Երանաշնորհ Պապը 4 Յունուար 1964ի երեկոյեան): Ս. Գերեզմանին վրայ պատարագիւու իրաւունքը, Հայ եւ Յոյն Եկեղեցականներէ բացի, կը պատկանի միայն Ֆրանչիսկեան կարգի կրօնաւորներուն՝ որոնք պահապաններն են Ս. Տեղեաց, իսկ երբ տարրեր կարգէ Կաթոլիկ կղերական մը ուզէ պատարագել բրիստունչական կարեւորագոյն այդ Արքավայրին մէջ, զայն կը մատուցանէ Ս. Գերեզմանին դիմաց կառուցուած շարժական սեղանին վրայ, թէ իսկ պատարագիչը ըլլայ Պատրիարքը կամ Պապը): Ներկայ էին Պապական Նուիրակը, Ֆրանչիսկեանց Կիւ սթուտը, Կաթոլիկ տէրութեանց 20 հիւպատոսներ, Կրօնից Նախարարութեան ներկայացուցիչ Պ. Խորայէլ Աբրէլ, Երուսաղէմի Քաղաքական Վասեմ. Թէտի Քօլէքք, ինչպէս նաև օտար յարանուանութեանց պետք կամ ներկայացուցիչներ, որոնք ապա իրենց ցաւակցութիւնները յայտնեցին Ն. Ամեն. Պատրիարքին եւ Պապական Գերշ. Նուիրակին: Մեր կողմէ ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպատուիչ, Ս. Յարութեան Տաճարի Տեսուչ Հոգչ. Տ. Վարսեղ Արքայի և Տիար Գէորգ Հինդլեան, որոնք յետոյ ցաւակցութիւն յայտնեցին համայնքի Հոգեւոր Պետ Հայր Լութֆի Լահհամի:

Կիրակի, 13 Օգոստոս, կէսօրէ առաջ, Ս. Պապին հոգւոյն համար հանգստեան Պատարագ մատուցուեցաւ նաև Յոյն-Կաթոլիկներու Եկեղեցին մէջ: Մեր կողմէ ներկայ էին Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան եւ Տիար Գէորգ Հինդլեան, որոնք յետոյ ցաւակցութիւն յայտնեցին համայնքի Հոգեւոր Պետ Հայր Լութֆի Լահհամի:

«Միոն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Յակոբեանց Ուխտին, իր ցաւակցութեան բաժինը կը բնրէ Կաթոլիկ մեծ Եկեղեցւոյ մեծ սուզին, հայցելով Երկնային խաղաղութիւնը իր կեանքի բովանդակ ընթացքին խաղաղութիւն բարողած եւ խաղաղութեան պաշտպան հանդիսացած մեծ Հոգեւապետի բարի հոգիին:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»: